

8920

281.69
mu - 91

Տ Օ Ս Ք

Հ Ր Ա Ժ Ա Ր Մ Ա Ն


Խ Ր Ի Մ Ե Ա Ն

Ա. ՊԱՏՐԻԱՐՔԻ ՀԱՅՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ

64^{րդ} ՊԱՏՄԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ ՄԵԶ

ՈՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՌ 1873 ՕԳՈՍՏՈՒ 3-ԻՆ



ՏՊԱՐԱՆ ԵՒ ԳՐԱՏՈՒՆ
Ն. Ե. Ա. - Պ. Ա. Պ. Ի. Կ. Ե. Ա. Ն.

Կ. Պ. Ո. Լ. Խ. Ա.

1910

281.69

Խ. 91

24 JUN 2013

8920

281.69-
14-91

84 NOV 2009



ԽՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՊՐԵՏԵՐ



65595-67

ԵՐԵՍՓՈԽԱՆՔ ՀԱՅՈՑ

Այսօր իմ արձակման օրն է, կ'աղաշեմ, որ թոյլ
տաք այս Տաճարին մէջ, Հայոց Երեսփոխանութեան
առաջ, մի քանի խօսք խօսիմ. և արձակում ինչըքեմ
այս Ասենէն, որ 1869 թուոյն Անդամքեր 4ին իւր
քուէի ազատ ընտրութեամբ զիս կապեց և Տարօնէն
վարեց մինչեւ ցայս վայր: Նոյն ասրւոյ Նոյնմբեր ամ-
սոյ սկիզբու, Պոլայ Մայր Եկեղեցւոյ բնմին վրայ մեր
Գանակալութեան հանդէսն կատարուեցաւ: Զգիտեմ,
կը յիշէ՞ք, այն իմ Ծաղկազարդի օրը, ևս խօսք առուի
Զեղ և ուխտեցի այսպէս. «Երեսփոխա՛նք և Ժողովա՛ւրդ
Հայոց, զուք զիս բազում զժուարութեամբ յայս զահ
բարձրացացիք, կ'ուխտեմ ահա՛ յանդիման Զեր, որ
առանց աշխատաւթեան ևս ինքնին կ'իջնամ այս գանէն,
խոնարհ յարգանոք համրութելով համայն Ազգի կնիքը
կրող Զեր վճռագիրը, զի օրինոք կապեցայ. կը փափա-
քիմ զարձեալ օրինոք արձակիլ: Միայն սա կ'աղաշեմ,
վասն փառաց Եկեղեցւոյ և Հայոց Ազգին, իսպաղու-
թեամբ թողէ՞ք որ երթամ:

Այս՝ մեծ ակնկալութեամբ ընտրեցիք զիս ու բե-
րիք. զիսի՛մ, զժուարին է դիւրութեամբ թողուլ: Ի՞նչ
էր արգեօք Զեր և հանուր Թուրքիոյ Հայոց ակնկալու-
թիւնը: Ահաւասիկ. Կ'ակնկալէիք որ Խրիմեան Հայաւ-
անեացց Եկեղեցւոյ փառք կը յաւելուր. Կը յուսացիք
թէ նա Եկեղեցւոյ պաշտօնէից աղաւաղ զրութիւնը կը
վերանորոգէր. կը հաւասայիք որ նա անդադար քա-
րոզելով՝ զպրոց, զաստիարակութիւն, լոյս և այլն.
աղգային յաւաղդիմաւթեան կառք կը վարէր և դէպ ի

իւր նպաստակ կը առնէք : Թա՛զ այս մեծ ակնկալութիւն , մի եւս այն էր , թէ Արխմեան , իրրեւ Սահմանադրասէր Պատրիարք նա ինքն ձեռնհաս պիտի լինի չոյտ և արաւ գապէս իւր Սրծուի թեւերալ Սահմանադրութիւնը բառնալ ու տանել սփուել Հայոց աշխարհին վերայ . քաղաքացին և շինական . գիտուն և ուսմիկ առ հասարակ միահամուռ միքանել՝ լուսաւորել և նոր սահմանադրական ժողովուրդ կազմել : Առաւել քան գայուսիկ , ամենամեծ ակնկալութիւն գաւառացի ժողովրդոց այն էր , թէ Արխմեան Պատրիարք եղաւ . ուրեմն տեսափառ էր ազատաւինք հարատահարութեան ամէն ճնշումներէ : Զարմանարն այս է . որ ևս ել ճիշդ Ձեզ նման կը հաւայի թէ կարով ևմ այդ մեծամեծ հրաշքները գործել և արգիւնուորաւթեամբ պատկել այդ նախաթուեալ մեծամեծ ակնկալութիւնք : Առա համար իմ սրտի զեղուն զգացմանք և անկշիռ երեւակայութեամբ չտիեցի թէ արգենք Տարօն թուղում . Վարագ թողում , իմ այն փաքրիկ ագարակները . յորս կ'աշխատէի և կը մ'ոփիթարուէի գոնէ զուզնաքեայ վասակօք , ու երթամ Մեծն Բիւզանդիան Հայոց Պատրիարք լինիմ , պիտի կարենա՞մ տակէ տեկի ազգին շահարեր լինել : Անկեզծաբար խասավանելով ևս կը ճանաչէի պիս , թէ Պատրիարքութեան բարձր Աթուրին վայելուչ յառկութիւններ չունեի , ոչ իմաստութեամբ , ոչ ուսումնականութեան հանձարավ , ոչ քաղաքագիւտութեամբ և ոչ մի քանի լեզուաց հմասութեամբ : Այսպիսի ակարութեամբ հանդերձ , քա՛ւ թէ փառասորութեան տենչանք մղեց զիս յայս պաշտօն . ոչ , այլ միայն Ազգի սէրն և Հայրենեաց օգնելու եւսանդն : Ինքնին այս միայն կը մառերէի , թէ ուան մի երթամ պատրիարքութեան Գանին վերայ կենամ , թերեւս այդ իշխանութեան կեղրոնէն ձեռնհաս լինիմ գարման մի զանել ու հայթայիթել բազմակարօտ Ազգին : Իմ այս ազիկարութեանո չափը նոյն

իսկ Երեսփոխանական ժողովդ քաջ իսկ գիտէր . Երիմնան իւր Ազգին անծանօթ չէր , բայց չգիտեմ թէ ի՞նչ նպատակաւ , գուցէ խաղաղութեան համար , պահ մի ազշեցաւ ու մոռացաւ Սահմանադրութեան օրինադրած անժխտելի յատկութիւնները , և ընարեց մարդ մի , որուն կեանքը առաւել կը սիրէր լեռ , դաշտ և վանական զբաղմունք : Բայց ասկէ աւելի ի՞նչ պիտի ընէիր , Երեսփոխանութիւն Հայոց , նախահոգակ հեռատեսութեամբ չյայտնեցիր , որպէս զի ժամանակին հնձէիր առանց շուարման : Վանայ փոքրիկ ագարակի մէջ լինքնաբայս Արխմեան գտար . վաշ , ասիր ու ընարեցիր : Այդ ինքնաբայս ծառերուն պատու այսչափ է . Իրաւունք չունիս արտունչ բառնալ :

Երեսփոխանութիւնն զիս Տնաես կարգեց . անշուշտիր իրաւունքն է համար պահանջել . տակաւին պայմանաժամ կար , բայց ևս կանխեցի իմ համարս տալ , մտածելով որ , եթէ թողում , այլ եւս ժամանակ անցնի , առաւել ևս պիտի ծանրանան յիմ վերայ համարատութեան պարտիք : Մինչեւ Նոյեմբեր ամսոյ սկիզբը մեր ընտրութեան չորրորդ տարին կը լրանայ . և ևս կ'ամաչէմ թէ այս շրջանին մէջ ո՞ր գործեր յառաջ բերեմ ու թուեմ , որ ինձ և Սահմանադիր Վարչութեան գոնէ փոքրի իշառէ պարծանաք լինին և Ազգը յոյսերով ոգեւորի :

Վաթուն երեքերորդ անգամ Երեսփոխանական ժողովոյդ նախագահեցի . ի սկզբան՝ երբ առաջին նիստն կազմեցաւ , առեան բացուեցաւ , ի՞նչ էր նախադաս և կարեւոր ինդիրն — ՎերԱքննութիին ՍՍ.ՀՄ.Ա.Դ.ՐՈՒԹԵԱՆ : Չորս տարուն շրջանին մէջ , այս ամենակարեւոր ինդիրը ինդրոց կարգին մէջ անդուծելի մնաց . Յանձնաժողովի նախապատրաստեալ ծրագիրը մերժուեցաւ , որպէս զի լաւագոյն եւս ծրագրուէր : Բանի մի ամիս յառաջ նոր վերաքննիչ Յանձնաժողով մի եւս

Ընտրեց Երեսփոխանութիւնն. այդ ժողովը, ինչպէս որ կը լսեմ, զեռ և ոչ հասուած մի վերաքննեց։ Այս խնդիրն այսպէս տակաւին անկատար կայ ու կը մնայ։ Երեսփոխանութիւնն այլ ևս ի՞նչ խնդիր լուծեց։ Սաոյ խնդիրը լուծեց. այս այս խնդիրը լուծեց մեծ հեռաւ տեսութեամբ։ Հարստանարութեան խնդիրն յուղեց. այս այս խնդիրն մահու և կենաց խնդիր էր տառապեալ Ազգի մի համար. զոր երկիցս Բարձրագոյն Դրան յանձնելով շնորհ և գթութիւնն հայցեցինք յանուն Ազգին, և զեռ կ'ասպասեմք այցելութեան։ Կան ուրիշ քանի մի Ընդհանուր ժողովոյ ատեան ելած խնդիրներ. զոր օրինակ,

Ատենական կանոնագրութեան խնդիր.

Կեդրոնացման և Ապակեղբանացման խնդիր.

Կաթողիկոսական և Պատրիարքական յարաբերութեանց խնդիր.

Կենափառ Կաթողիկոսի խնդիր.

Աղթամարայ Կաթողիկոսութեան խնդիր։

Սոյն խնդիրներէն թէ ո՞րն կարեւոր էր, և ո՞րն անկարեւոր. ո՞րն լուծուեցաւ և ո՞րն անլոյծ մնաց. Զեզ կը թողում իմաստամիրել, թէ արդեօք շահեցաւ. թէ ի զուր վաստակեցաւ Երեսփոխանական Ատեան։

Քաղաքական ժողովոյ, Տեսուչ Խորհրդոց, Կրօնական ժողովոյ, Հոգաբարձութեանց, մէկ խօսքով համայն Ազգային Վարչութեան դործքերը և որոշումները։ Դրւանական վիճակագրութիւնն իրնաք տեսեկանալ թէ այդ խնդիրները և դործքերը ամենամեծ մասամբ անհատական և մասնաւոր են։ Այսպիսի անթիւ անհատում խնդիրներով միշտ զարդեցաւ Ազգային Վարչութիւնն իւր ամէն ճիգերով, բաց ի Ընդհանուր ժողովէն։ Այսափով գոհ եղաւ և երբէք չխելտանեց՝ թէ սահմանադիր օրինաց առաջ իւր մեծ պարտիքն էր նկատել Ազգին կեանքը, Ազգին վիճակը, ընդհանուր խըն-

դիրներ յառաջ րերել, այն խնդիրներու համար է խօսքը, որ Ազգին կեանքը վերանորոգել կ'երաշխառութէին։ Սաոյդ խօսելով, ես ըսդ աչս դատել չեմ ուզեր. և չեմ կրնար մեղադրել կրօնական և Քաղաքական ժողովները, թէ Ազգին ընդհանուր խնդրոց համար նոքտ ես ինձի պէս չեն խարհիր և չեն մտաբերեր։ Այս թերեւս առաւել քան զիս կ'զգան ու կը խորհին Ազգին պէտքերը։ Բայց ե՞րբ, ո՞ր ժամանակին մէջ ձեռունաս են խորհելու. այդ ժամանակին ինձ համար անծանօթ է. զի խուռն և բազմագլուխ ժամանական խնդիրներ յափշտակեր են զանի։ Դրւանին վերայ խոնած թուղթերը, Խորհրդարանի դրան վերայ կեցած ճնշող ժաղավարով քեզ ե՞րբ ժամանակ կուտան որ գոնէ օր մի, սրան մի, Ազգին ընդհանուր և ներքին խնդրոց վերայ խորհին։ Ինչպէս են,

Ա. Ազգային Վարչութիւնն իրապէս կեդրունական և հանդացին զրութեան վերածել. կ, Պոլսոյ համար առանձին Տեղական վարչութիւն կազմել։

Բ. Ազգային պաշտօնէութեան՝ Բարեինամ կառավարութեան հետ անեցած յարաբերութիւնն առելի օգտակար և օրինաւոր զրութեան վերածել։

Գ. Սահմանադրութեան ընտրողական օգտակար սկզբանքը չարաշար չզործածաւելու համար՝ ականով և կարեւոր եղանակ որոշել։

Դ. Ազգային տուրքը կանոնաւորել և ընդհանրացընել։

Ե. Ազգային պաշտօնէութեան համարատութիւնն պարաւանդիչ եղանակի մէջ զնել։

Զ. Եկեղեցականաց ներկայ անկերպարան վիճակը և ընթացքը կերպաւորել և կանոնաւորել, համաձայն Հայաստանեաց Առաքելական Եկեղեցւոյ նախնի օգւոյն օրինաց և ուղղութեան։

է. Առաջնորդական պաշտօնավարութեան և համարատուութեան օրինաւոր և անխուսափելի եղանակ սահմանել :

Բ. Ազգային վանօրէից և եկեղեցեաց կալուածներն ու եկամուաներն ապահովել և Ազգի բարոյական օգտին ժառացեցնել :

Ծ. Հայաստանեաց եկեղեցւոյ անկախութիւնն հասաւատուն պահելու և քրիստոնէական ճշմարիտ գիտութեան լոյսը Ազգին մէջ ծաւալելու համար ամէն կարեւոր միջոցներ ձեռք առնուլ . և ջանալ Ազգին մէջ պատահած կրօնավոխութեան առաջքն առնուլ :

Դ. Ազգին մէջ ուսումն և գիտութիւն ծաւալելու համար նոր և ազգու միջոցներ ձեռք առնուլ :

Ե. Ազգային գաստիարակութեան համար գրամագլուխ հաստատել :

Ժ. Նախակրթական ուսումն ընդհանրացնելու դիւրութիւններ գտնել, և քանի մի կեդրոնական բարձրագոյն ուսումնարաններ բանալ :

Ճ. Հայոց ազգային ընտանեկան կեսնքն, այն է ամսանական և բարյական կապերը ամբափնդել, զեղծութները բառնալ, պանդխտութեան ուսաջքն առնուլ և Ազգը մի հանրական ընսանիք կազմելու գրութեան վերածել : Ներքին և արտաքին հարատահարութիւնները բառնալու համար բարեխնամ Տէրութենէն աւելի զօրաւոր միջոցներ ինդրել . Գաղթականութիւնն արգելուլ . Ազգային անհատական իրաւունքները պաշտպանել, որպէս և Ազգի ամբողջութիւնն ապահովել :

Վարչական ընթացից նկատմամբ սոյն համառօտ գիտալութիւններս յայտնելէն յետոյ՝ գիտեմ անհամբեր կը սպասէ Երեսիոխանական ժողովդ, որպէս զի փութամ յայտնել այն կարեւոր պատճառներն, որք անհրաժեշտ կերպով սպաթեցին զիս ինքնակամ յօժարութեամբ հրաժարիլ : Հեռատեսութեամբ նկատելով որ

Ազգին շահ, Եկեղեցւոյ շահ, ժամանակի ծանր ծանր պարագաներ, այսպիսի զոհ մի կը պահանջեն յինէն : Սահակ նահապետին չափ պատրաստ եմ առ այս, մրայն կ'աշակեր որ Երեսիոխանական ժողովդ իւր սուր վճիռը պատրաստէ :

Իմ հրաժարելուս առաջին պատճառն ձանձրութիւն և յուսահատութիւն է, գործելու համար եկայ, և բան մի չգործեցի. մէկ երկու տարի իբրև անփորձ, հազիւթէ վոքքը ի շատէ իսկամուտ եղայ Ազգային գործոց և ընթացից : Ամօթ չեմ համարիր այսպէս խստավանիլ . վասն զի Երեսպայոց ամննէն իմաստուն կարծուած անձն իսկ տակաւին կարօտ է փորձառութեան և գործակից աշակցութեան :

Սոյն փորձառութեանս մէջ ստուգապէս վերահասու եղայ և կը վկայեմ տուաչի ազգին և Երեսիոխանութիւնն որ Սահմանադրութեան տրամադրած քանի մի ժողովներն երբեք բառական չեն Հայոց Ազգի պէտքերը հսկալ : Մի Կրօնական ժողով ունիմք, որուն պարագն էր ըստ Եկեղեցւոյ օրինաց և սահմանադրութիւնն Եկեղեցին բարեզարդել, Արքանաւոր Եկեղեցականաց գասր բազմապատկել, Բարեպաշտութիւնը և կրօնի զգացումն ժողովրդոց սրտի մէջ կենդանի պահել : Այս պարտքերը կատարելու յաջողեցաւ արդեօք . եթէ հարցնէք՝ պիտի պատասխանէ՝ ո՛չ, վասնզի ժամանակ չունեցաւ, թո՞ղ թէ գաւառական եկեղեցեաց համար հսկալ և բարեկարգութեան օրէնքներ տալ՝ նոյն իսկ մայրաքարտքիս երեսուն և երկու եկեղեցեաց և այսքան քահանայից պէտք եղած բարեկարգութիւններն հաստատելու անձեռնաս եղած է միշտ, և այս գրութեամբ երթարակ՝ ոչ մի ժամանակ ձեռնհաս պիտի լինի :

Սահմանադրութիւնն՝ մի անվարձ և անթոշակ Քաղաքական ժողով տուած է Ազգին համար, որուն

պարտիքն է Թուրքիոյ երեք միլիոնի մօս ժողովրդոց
ոլէտքերն հագալ, շաբաթն մի անգամ խորհուրդ կազ-
մելով և այն հազիւ երեք ժամու ահւազութեամբ։ Մեր
Քաղաքական ժողովոյ վիճակն անձամբ և ներկայու-
թեամբ նկատեցի, տեսայ որ այս ժողովն միշտ ան-
ձեռնաս եղած է նոյն իսկ գատական և այլ մասնաւոր
խնդիրները լուծել, թո՞ղ թէ Ազգին ընդհանուր ներ-
քին և կենսական խնդիրները յառաջ բերել և խորհիլ:
Կ'աղաջիմ, ծանրաբեռնուծ է այդ ժողովը. վերուցք
իւր թիկանց վրային բոլոր Գաւառական խնդիրները,
տեսցուք թէ դա կարո՞ղ է նոյն իսկ Մայրաքաղաքին
թալային գործերը կարգագրել, և ահա՛ այդ գործե-
րուն երեսին է, որ երեկի Հայոց Պատրիարքարանը կը ու-
ղաց ասպարէղ դարձաւ ի ցաւ ամէն սղջամիտ աղջա-
սիրաց։ Այսպէս է նուև միւս Տեսուչ Խորհրդոց վի-
ճակն, որոց գործելու ասպարէզն միայն մայրաքաղա-
քին շրջանակն եղած է և միթէ ի Պրուսա և ի Ռուսու-
թօ երթալու ժամանակ ունի՞ն։

Դիտէ Երևափսիսանսւթիւնով, որ Սահմանադրու-
թիւնն աշխատութեանց բաժանման սկզբունքն ընդու-
նած է. ուստի, վարչական ընթացից գո՞նէ ըստ մասին
դիւրութիւն մի աւլու համար, ասկէ իրը աարի մի
յառաջ այս դժուարին իրաց պարագաները մի համու-
զական բանիւ ու արդարացի փաստերով Քաղաքական
ժողովոյ Սահման ներկայացուցի, խնդրելով՝ որ երկու
մասնաժողովներ յանկանան. Ժողով մի Տեղական գոր-
ծոց, Ժողով մի Գաւառական մասնաւոր գործոց։ Մեր
այս պարզ և օրինաւոր խնդիրն այնքան թիւր կար-
ծիքներու նոթակաց եղաւ Քաղաքական ժողովին ա-
ռաջ որ աւելորդ և անկարեւոր գատեց զայն աւշտ-
դրութեան առնուլ, և ես խոհականութիւն համարեցի
չափել մինչեւ ժամանակ անցնի և փորձառութիւնն
զիրենք համողէ։ Այն օրէն և այս խնդրէն ծնաւ ան-

համաձայնութիւն մեր և Քաղաքական ժողովին մէջ, և
երթալով մեծցաւ այլ և այլ առիթներով։ Զարմանալ
պէտք է, թէ այս ամենապարզ խնդրէն կարելի՞ է յուի
նպատակ մի հանել և մինչեւ իսկ ասել թէ հակասահ-
մանազբական է այս զրութիւն և այլն։ Երբ տեսայ,
որ Քաղաքական ժողովն, այս խնդրայն չուքէն միշտ
կը խրաչի, այլ ևս անկարելի է ընդունել տալ՝ խորհու-
ցայ հիմնական կերպով այդ խնդրայն լուծաւմն Էնդհա-
նուր ժողովին բերել Վերաքննիչ յանձնաժողովին ձե-
ռօք։

Ուստի, իրը երկու ամիս յառաջ, երբ ինքն
պաշտօնական գրով մեր դիւրութիւնը խնդրած էր
Սահմանադրութեան յօվուածոց մասին, յահնժամ պա-
տեհ առիթ համարելով այս ամենակարեւոր խնդիրն,
իրեւ առաջին դիւրութիւն, զրեցի և անձամբ մա-
տուցի Յանձնաժողովին, և շատ համոզիչ փաստերով
խօսեցայ, բացատրեցի խնդրոյ բուն ոգին և օգուտն որ
թէ մամուկ լսէր, կը համոզուէր։ Բայց ցաւօք սրաի
կը յայանեմ յանձնի Ազգային ժողովոյս, թէ ինչպէս
Քաղաքական ժողովը՝ նոյնպէս և Վերաքննիչ Յանձ-
նաժողովը նուազ կարեւորութիւն տալով մեր խնդրայն.
զայն մասնաւոր անզեկագրով Ընդհանուր ժողովոյս
բերել հարկ չէ համարած, թալլով՝ որ Սահմանադրու-
թիւնն ամբողջ վերաքննուելէն յետոյ Ընդհանուր ժո-
ղով գայ։ Աստ ահա՛ իմ համբերութիւն հատաւ, զի ես
չգիտեմ ու չեմ հաւատար թէ այդ վերաքննութեան
աւարտում՝ ո՞ր թուականին է։ Այս խնդրայն ոգին լաւ
ըմբռնելու համար պէտք է կարդամ Յանձնաժողովին
տուած առաջարկութեան ճիշտ պատճենը և ապա դառ-
նամ ու բացատրեմ երկրորդ պատճառը, որ մեր հրա-
ժարման փոքր առիթ չէ։

Վաեմաշուր Աժեմասկէ

Ազգ. Սահմանադրութեան վերաբենիչ Յանձնաժողովոյն

Քանի մի օր յառաջ յայտագիր մը ընդունեցի Պետքնանիշ յանձնաժողովոյ Աժեմասկէն. որով մեր կարծիքն ու դիտուքինները կը խնդրէ Սահմանադրութեան մէջ պարունական վերաբենելի յօդուածոց վերա:

Ո՞ւ այս, ինչպէս բերանացի Զեր Աժեմասկէն խօսեցայ, առ այժմ միայն իմաս հալիքան բանից առաջին դիտուրինն կը յայտնին:

Ազգային վարչական կազմութիւնը (բաց յընթաւուր Ժողովին) միշտ անբարական եւ անձեռնիան և համայն Թուրքիոց Հայոց Ազգին խնդիրներն ըստ օրինի և ընթացիկ եղանակու դուելու, թի՛ օրուան պատահարն խնդիրները, թի՛ ներքին և կենսական զործերը, որի անհամար մասնաւոր անձի մը կամ առանձին գաւառի մը չեն վերաբերուիր, այլ բովանդակ ազգին: Զի՞ Ազգին շահ եւ յառաջդիմութիւն այս խնդրոց մէջն է: Այս խնդիրներն իսպան բարձի բոլի եղած են, միայն բերանով կը խօսուին. դասդիրք կը յարուցեն, բայց առանց արդեաց եւ առանց ձեռնարկութեան մեջ մեջն գայօն, եւ ուրա ներքին բուն պատահն է վարչական ժողովոց սակաւութիւնը եւ ժամանակի անձնութեան պայմանը:

Ազգային Սահմանադրութիւնն Թուրքիոց Հայոց իւր առանձին խնդիրները դուելու համար միայն մի Բաղասական Ժողով, մի Կոօնական Ժողով եւ իրենց բանի մի մասնաւոր ճիշդուր հաստած է: Այս ժողովները շարարը միայն երկու անգամ հազիր կարող են ժողովի մաս ուրին եւ անգամ անցած առեանը բանալ, խնդրոց կարգը յառաջ քերել եւ դուել: Երեք կայ կէս մի, որ Սահմանադրութեան խմբագիր ժողովի մտքն վրիպած է, ահա այս կէսն է, ինձ

այնպէս կը քորի որ այդ օրենքը խմբագրող ժողովը քերեւս նկատեղով որ Սահմանադրութիւնն յառաջ միայն Պետքագոյն եւ Հոգեւորական երկու Ժողովները կարող եղեւ են Ազգը կառավարել, եւ նորա խնդիրները դուելեցի: Ուստի Պետքագոյն ժողովին տեղ Պաղասական ժողով եւ Հոգեւորականին տեղ՝ Կրօնական ժողովը բաւական եւ շատ համարել է: Արդեօք յեն մասեր եւ չեն կրցել նախատեսել: Երեք Սահմանադրութիւնն առաջ Հայոց համար առեկան հազար խնդիր կար, Սահմանադրութիւնն յետոյ երկու հազարի հասաւ, զի խիս բնական է. երբ ժողովուրդը բուհի իրաւում սահմանայ է, երբ Ազգին մէջ պարուց եւ իրաւաց ազգութիւնն օր ըստ օրէ յարգուի, անշուշ բազմապատիկ խնդիրներ կը ծնաւին, եւ այս խնդիրներն շատ անզամ վէճ եւ կոխի, որոյ հետեւանին եղած է միշտ չարացար զբաղենելի վարչական ժողովոց: Թո՞ղ այս, ոչ միայն Սահմանադրութիւնը Հայոց խնդիրներուն բիւր տանեւելու տիքոց բազմապատիկ առաւելցուց. այլ եւ ժամանակ, յառաջադիմութիւնն, անձին օր, անձին ժամ եւ նոյն իսկ վայրկեաններուն մէջ խնդիրներ կը ծնաւեն: Այս ոչ միայն մարդն՝ այլ եւ Աւետարանին վկայութիւնը կը սուուկ թի՛ վայեան օր իրեն համար խնդիր ունի. «Ոչ զիտես թէ վային զի՞նչ ծնաւելոց է»: Սահմանադրութիւնն զօդովներն ասկէց դուրս ուրիշ վրիպակ մի եւս ունին, մասնաւոր խնդիրներն ընդհանուր խնդրոց հետ չփորել են. զոր օրինակ՝ բուն Մայրաբարին տեղական զործերը Գաւառային եւ ընդհանուր խնդրոց հետ խառնել են: Փորձառու ճշմարտութեամբ վերահասու զիներով կը վրայել թի՛ Սահմանադրութեան հաստած բանի մը անձնուկ ժողովները բաւական չեն իսկ ներկայ դրութեամբ Մայրաբարին մէջ գտնուած բնակչաց զործերը կարգադրել, թո՞ղ թի՛ համեռ Գաւառականաց: Ստուգապէս խօսելով որ Պատոյ համարեան թի՛, հարիւր հազար Հայ բնակչաց խնդիրները, կը հաւասարին երկու միջին զաւառացի Հայոց խնդիրներուն, կը բողում, չեմ յիշեր թի՛ ինչպէս շատ

անգամ Տեղական խնդիրները նախապատռութեամբ եւ զօրութեամբ կը նուաճեն Գալառացոց խնդիրները: Այս շինուրութիւնը եւ այս ընթացքը, մեծ եւ անազին գրկաներ պահանջած է երկու մասն եւ, քէ Մայրաբարձիս Հայոց եւ քէ Գալառականաց. եւ զարմազին այն է որ այս գրկանաց վերա երկու մասն եւս անտարեր մնարով չեն խեղամժիր եւ զոնկ խրաւայի բողոքներ բառնաշ:

Ուսի այս խնդրոյն վերաբերեալ յարակից պահանջները որ շատ են, զայն յԱնենի ժողովոյդ բերանացի բացարելով, եւելոյ խնդրոյն համար այս եղանացութիւնը կը հանեմք: Կամ պէտք է Տեղական կամ Գալառական խնդիրներն իսպան իրարի անշատել եւ Պօջս իրեւ կերպնական զաւոտ մի նկատով Սահմանադրութեան տամադրած ժողովներ հաստատել նախազան պաշտօնի մը բակ, բուն ենդական գործոց եւ խնդրոց համար, եւ կամ նոր մի պաշտօնութիւն մի հաստատել, որ շաբար մինչեւ ցգործ շարունակ; Բիստեր ընկերով, ամենօնեայ խնդիրները փազօր իշխանութեամբ լուծե, բայց դարձեալ Ազգին կենսական եւ ընդհանուր խնդրոց համար առանձին ժողով մի պէտք է, որ զոնկ շաբարը մի անգամ իւր ճիսերը շարունակեալ Ազգային յառաջդիմութեան ճանապարհները հորդէ ու բանայ, որ շատ եւ անազին խոչնորտնեն ունի:

Անս, այս է այժմ մեր ամենակարևոր խնդիրը, զոր պաօտ ժողովոյդ ուշադրութեան կը յանձնեն, եւ այնչափ վերահաս ծանրացած եւ անհրաժեշտ խնդիր մի է Ազգին համար, զոր պէտք է ճամ մի յառաջ լուծել, զի Ազգին շահն այս կը պահանջէ. երեւ տակարին ազգային վարչական ժողովոց այս ընթացքը շարունակուի, ոչինչ յոյս չկայ Սահմանադրութեան եւ հնէտեապէս մեր յուսացած յառաջդիմութիւնը ձեռն չբերուիր, եւ տակարին հեռի կը մնայ Հայոց ժողովրդին: Ոչ Գալառացին իւր մեծանեծ խնդրոց լուծուն պիտի տեսնաց եւ ոչ Մայրաբարձին իւր անուան եւ տեղոյն պահանջած յառաջդիմութեան նորանոր արզա-

սին պիտի կարենայ ցոյց տալ աշխարհի առաջ՝ քէ ինձն Եւրոպիոյ Ազգաց դրայի է եւ իւր պարտին է յան զաւեն զաւառացի յառաջդիմութեան օրինակ հանդիսանալ, ո՞ր զաւառացի յառաջդիմութեան ժողովութիւնը գրադիլ, սոյդ չի ինձն յափի ցաւալի է բաղական կոյսիներով գրադիլ, սոյդ չի ինձն խնդիրներով միշտ Պատրիարքանի ժողովները ճնշել, ո՞չ ժամանակ ոչ ժամանակ բողով զաւառական իներոց: Այս ապարային ընթացքը գրկանի է ոչ պարտամի Մայրաբարձի Սահմանադրութեան, զի ինձն է նախածնորդ մայր Ազգային Սահմանադրութեան, իւր պարտին է Գալառացոց համար անխնայութիւնը կոյսի դրամ եւ ժամանակ, զասի զի համայն Թուրինայ գովուզ դրամ եւ ժամանակ, զասի զի համայն Թուրինայ զաւառացի հայերէն իւրեն են միայն ուսմանք եւ համարութեամբ ձեռնութեամբ անունի միշտ Պոլսոյ կելորնեն սպասելով: Շատ ապակեցութիւն միշտ Պոլսոյ կելորնեն սպասելով: Շատ ապակեցութիւն միշտ Պոլսոյ կելորնեն սպասելով: Մօսարուս է, պէտք է միշտ Սպասելով հազեցաւ, յուսահատութիւնը մօսարուս է, պէտք է ուշադրութիւն տալ Գալառական խնդրոց, եւ սորա միայնակ միջոցն է զործոց եւ խնդրոց բաշխուն եւ վարչական մեթենային անենուն շարժուննել:

Ազգին յառաջդիմութեան ցանկացող

Սորագրութիւն

11 Յուլիս 1873

ի Պատրիարքանի Հայոց

Կ. Պոլիս

Յիշեցէք, մի՛ մոռնաք, Երևափիսա՞նք Հայոց, այն օր երբ Սահմանադրութեան համար յինէն ուխտ պահանջնեցիք, ևս այն օր հեռատեսութեամբ նկատեցիք. որ անհնար է մեծն Մովսիսի չափ այդ օրինաց տառն ամենանձնագույն պահել, այնչափ, որ կիրակի օր գրտահարութենէն ստիպեալ խոփւ ժողվող պառաւը քարկոծել տալ, և քուէարկութեան մէջ չփոթութիւն հանող անձննք չորս տարի քուէի իրաւունքէն զրկեալ հրատարակել: Ուստի բառ և շատ համարեցի ուխտել միմիոյն

Սահմանադրութեան Ոգւոյն և ափոփոխելի Սկզբանց վերայ. բայց ներկայ Քաղաքական Ժողովոյ կազմութեան օր՝ Ասենադպիր էֆէնտին, չգիտեմ ինչ նկատումով, դիւանակա՞ւ: սեղանին վերայ Սահմանադրութեան օրինագիրքն ընելով այսպէս յայտարարեց, «Պէտք է Սահմանադրութեան տրամադրած յօդուածները մի առ մի ճշդութեամբ կատարել»: Այն օրէն մինչեւ ցայսօր այս յայտարարութեամբ վարուեցաւ Ժողովը. և ես հնագանդելով յարգեցի իւր ամէն որոշումները և ստորագրեցի. բայց մերթ ընդ մնրթ միայն դիտողութեամբ յայտնեցի, խնամով և զգուշութեամբ ի գործ դնել այդ օրէնքը, մինչեւ ժողովուրդն ընտելանայ, մինչեւ քուէաթուղթ գրել արդիի, մինչեւ օրինաց ոգին ճանչնայ, ըմբռնէ, սիրէ ու գրկէ: Երանի թէ Ասենագպիր էֆէնտին այդ յայտարարութեան արգիւնքը վայելէր Աղջն. այլ ընդհակառակն՝ օրինաց խստիւ և տառական գործածութենէն հնաեւեցան այսքան ազմկայութ յոստութիւնք, Պոլսոյ թաղերուն և Գաւառներուն մէջ. թո՛ղ ապագաշին վկայ լինի հազար ութ հարիւր հօթանասուն և երեք Յուլիս 30 Հայոց Պատրիարքարանի դժուառեն գէպք: Միթէ կարելի՞ է ընդդղէմ դիտակցութեան մեզանչելով այս խօսքերէն թիւր հնաեւութիւն մի հանել և ասել՝ ուրեմն Պատրիարքն իրեւ հսկող օրինաց, իւր սրարտիքը չճանաչելով՝ Սահմանադրութեան գէմ կը խօսի և նորա տրամադրած օրէնքները ճշդիւ կատարելու փոյթ չունի: Այս գատասատանին դէմ Այսօր եւ Յաւիտեան կը Բողոքեմ. զի Խրիմեան յառաջ քան զվարիսուներրորդ թուական 1820 Ապրիլ չորս՝ անդատին ի մօրէ Սահմանադրութենէն յառաջ սահմանադրական ծնած է և ցուրեկ արեւուն լուսով աշխարհ եկերէ, ինիս Դժուարին է զանի իբրեւ Հակասանմանադրական ամբասանի: Ես Սահմանադրութիւնը գրկել կ'ուզեմ, բայց չեմ ուզեր զանի այնչափ ճշդել ու սեղմել, մինչեւ գրկիս մէ

մեռնի: Ես այնպէս կը համարիմ թէ նորա թերթերը վարդի թերթէն աւելի փափուկ են, խստութեամբ մի շօշափէք՝ պատառ պատառ կը լինի: Մանաւանդ, որ չափ սարսուռ կը զգամ երբ Ոստիկանութեան ձեռք կը դպի, այսինքն անխորհուրդ անհեռատես մարդիկ օրինաց դիմանարները զսպելու համար ոստիկանութեան զէնք յոդութիւն կը կանչեն, որոյ վախճանը թէ մինչեւ ուր կ'եղբերի Զեղ կը թազում խելամտիլ:

Ժամէ է արդ որ խօսիմ ու բացատրեմ իմ հրաժարելոյս երկրորդ պատճառը. այն Եկեղեցւոյ վիճակն, որ ամենամեծ և կարեւորագոյն է այնչափ սրչափ Աստուած, իւր Աւետարան և Եկեղեցին բարձրախորհուրդ են: Ուշ գի՞ք, Երեսփոխանք Հայոց, ուշ գի՞ք, պաշտօնակից եղբարք իմ, Թուրքիոյ Հայոց Եկեղեցւոյն վերա պիտի խօսիմ, որ խոնտրհեր աղքատացեր և նուազեր է յայտ: Թո՛յլ առւք որ հազար երեք հարիւր տարի յառաջ մեր Սուրբ Խորենացւոյ մրմունչն կրկնեմ աստանօր:

«Ողբամ գքեղ Եկեղեցիդ Հայաստանեաց իրթնաշեալ ի բարեգարդութենէ բեմին, զրկեալ ի քաջ հովուաց և հովակցաց»: Գիտէ՛ք, Երեսփոխանք Հայոց, ես յատին արտապ և անարժանս այդ Եկեղեցւոյն հակող հովիւն էի, Ս. Էջմիածնայ Վեհափառ Հայրապետին կողմէն Փօխանորդ կարգեալ. Դուք ձեռքս Սահմանադրութիւն առւիք և պահանջեցիք, որ ուխտեմ և հաւատաբիմ Յիթէ զեղծանիմ, զիս Զեր քուէով կը զատապարտէք. յառաջ քան զՍահմանադրութիւն Յիսուս էլ իւր Աւետարանը ձեռքս առւաւ: Միթէ այդ մեծ և ահաւոր Սոստուածամարդն իրաւունք չունի՞ յինէն համար պահանջել. այս առաւել քան զԶեղ: Ո՛չ, ես այդ Աւետարանը ճգեցի և այժմ բաժանարար պաշտօնեայ մի եմ Պատրիարքարանի դատարանին մէջ հստած, քանի մի գործակից եղբայրներովս:

Սահմանադրութիւնն՝ անշուշտ Եկեղեցւոյ և Աւետարանի պաշտօնէութիւնը չը մոռնալով՝ իւր քսան և

ութերբորդ յօդուածով իմ գործակից կրօնական ժողովայ պաշտօնը այսպէս կը սահմանեմ. «Ազգային կրօնական գործոց ընդհանուր տեսչութիւն և իւր պարտաւարութիւնքն են Ազգին մէջ կրօնական զգացումն զարգացունել. Հայաստանեաց Եկեղեցւոյ դաւանութիւնը և աւանդութիւնները անխախտ պահել. Եկեղեցեաց և եկեղեցականաց բարեկարգութեան հսկել. Եկեղեցականաց ներկայ վիճակը յաւացնել և ապագան անդորրելու և ապահովելու միջոցները ձեռք բերելու հոգ տանիլ: Ազգային վարժարանաց երբեմն երբեմն այցելութիւն ընելով Քրիստոնէական վարդապետութեան ուսուցման վերայ հակոզաւթիւն ընել. արքանաւար և բանիքուն վարդապետներ և Քահանաներ հասցունել և Ազգին մէջ ծառագած կրօնական վէճերը քննելով Եկեղեցւոյ օրինաց հաւմաս լուծել»: Խիստ վայելուչ և պատշաճաւար շարադրած ես այս պարափքները, գո՞ւ, Օքէնսդի՛ր Ժողով Հայոց, և ծանր ծանր ովարառոց բեռներ բարդեր գիզեր ես իմ և կրօնական ժողովոյ թիկանց վերայ. չգիտեմ անգամ մի հարցուցիր. համար պահանջեցի՛ր թէ այս պարափքներէն ո՞րը կատարեցինք և ո՞րը թողուցինք. քեզ ցաւօք սրախ գուժ կուտամ այդ յօդուածին վերի ամբողջ պարբերութիւնները, Սահմանադրութեան թուղթին վերայ մեռած մնացած են և միայն վարի պարբերութիւնը, այն է «Ազգին մէջ ծառագած կրօնական վէճերը» քննելով որոշում կուտամք. այլ չէ թէ Եկեղեցւոյ օրինաց համեմատ բատ Սահմանադրութեան, այլ խճի օրէնքով և երբեմն ևս յաւանդութենէ կամ ի սովորութենէ պահուած պայմաններով: Ա՛ն, արդար և անաշառ դատաւոր մի լինէր աստ, ևս քեզ հետ դատաստանի մտնէի, Օքէնսդի՛ր Ժողով, զու այսափ մեծամեծ պարափքներ բաժին հաներ ես ինձ և կրօնական ժողովոյն. երբեք չիշեցի՛ր թէ այդ պարափքներու հետ իրաւունքը անբաժանելի կերպով կապուած է.

դու միայն պարտիքները կը սահմանես, կրաւունքները կը մոռնաս. մի գուցէ այդ պարտիքները կատարելու համար Եկեղեցւոյ պաշտօնէից մեծ շահերու արդիւնքը միտքդ եկած է. այսինքն, Մկրտութեան դրամ, Մեռուի դրամ: Այդ պառազները մեր սակաւապետ կենաց պարէն է, մեր կեանք պահով լոկ հացի գին է. կամ թէ յավշտակեալ երեւակայութեամբ, հազար ութիւն բրւրա աարի յառաջ երթալով, կարծեցիր որ Եւեստարանի արդի պաշտօնեաներն, առանց ցպոյ, առանց մախաղի և առանց գօտին մէջ պահուած պղնձին կարաղ են Պորտէն մինչեւ ի Տրապիզոն երթալ և կամ Քրիստոսի գարսւն և Առաքելոց նման ամէն բան առանց մամնայի հրաշքով գործել: Ուստի քանի որ այսչափ պարանաց գէմ իրաւունք սահմանած չես այդ պարտիքներու կատարման արդիւնքը կարող չես տեսնալ, որոյ իրեւ ապացոյց յառաջ կը բերեմ այս իրողութիւնը, որով ես և իմ կրօնական ժողովոյ եղբայրներս չուարտ կեցած եմք: Երբ Հայաստանի այլ և այլ շատ գաւառներու վիճակներն հովիւ կուգին հովիւ չիկայ: Խարերդի հոխ բազմահայ վիճակին հովիւ պէտք է, ուր բազուքականութիւնն յառաջ կ'երթայ. այդ ժակարտարդը Սուրբ Գրիգորի գաւթին մէջ պահով հովիւ չիկայ: Արագիրի հովիւ կուգէ, իւր իրաւունց ծշդութիւնն էր: Ակնայ վիճակին հովիւ պէտք է, հովիւ չիկայ: Զմշկածագի հովիւ ինքնին խոյս առած է: Եւգուհիոյ վիճակը անհովիւ է և խոսվութեանց մէջ կը յուղի: Ամասիա և Մարգուան գարձեալ անհովիւ մնացած կը յուղուին: Երզնկայ հովիւ կուգէ անհովիւ մնաց: Տէրձան վալուց անտի հովիւ կուգէ, հովիւ չիկայ: Մուշ հովիւ կուգէ, հովիւ չիկայ: Բաղէշ հովիւ կուգէ, զի իւր հովիւ ապարագիր եղած է: Վան հովիւ մի ընարելու համար աւագին կոխ բացուած է: Զեմ յիշեր կիլիկիոյ վիճակի տարաբախտ ժողովրդոց անտէ-

րունջ վիճակը, որոց համար Սոյց խելք Կաթողիկոսն հանապազ գրելով, Թափանձելով վարդապետ կուզէ. հազիւ հազ Ուլնիցի Դաւիթ կաղ վարդապետ մի գտայ և բրեն վրկեցի:

Անաւասի՞կ Եկեղեցւոյ վիճակ, ահա՛ւասիկ իւր սրտառոչ նկարագիր, Երեսիոնս'նը Հայոց. զոր հաւրիքն մին հազիւ գրեցի. զոր ինչուէս զիմ սիրտ, և Զեր սիրտ զանացուց ու ճմիցուց, թէ դեռ անտարբեր էք: Եթէ այդպէս, ուրեմն վերցուցէ՛ք, մի՛ խրլնէք, վերցուցէ՛ք միանգամ Եկեղեցւոյ պաշտօնէութիւնը ոչ Հայրապետ, ոչ Պատրիարք, ոչ Եպիսկոպոս, ոչ Վարդապետ, ոչ Քահանայ: Թո՞ւ Տէր ինքնինն հովուէ իւր Եկեղեցին և ժաղովարքը, գուն ալ Հրէական ժողովուրդին պէս երեսդ երկինքն դարձուր և խօսի: այս բանը: «Անտերունչ չընկացուք և առ Քեզ ոչ եկեցուք, և այլն»:

Իսկ եթէ առ այս քա՛ւ կ'ըսես և կը սրտամփս այսպիսի քրէական հայ յայտիիւնք քո սրտէն քո երիկամանքէն և քո բերնին հնուռ են, զուն սուրբ Գրիգորի ամբիջ հաւատքն ունիս և նորա տնկած որթատունին ես, անշուշտ կ'ըսես, ինձ համար Մշակ պէտք է. Հովիւ պէտք է, Եկեղեցի պէտք է. Տաճար պէտք է, Անդան պէտք է, Քահանայ պէտք է, Պատարագ պէտք է. Խունկ պէտք է. Մինչեւ յերբ, մինչեւ այսօր և վազ և ի կատարած աշխարհի: Քանի որ Քրիստոնեայ հայ, Հաւատք ունիս և Աւետարան գիրկդ է: Եթէ այսպէս Երեսիոնս'նը Ժողովրդիան, ուրեմն արդարութեան կշռով օրէնք սահմանեցէք. Կրօնական Ժողովոյ պարտեաց հեաը իւր իրաւունք հաստատեցէք և այնու հետեւ եթէ տակաւին նա իւր պարտիքը յանուն Եկեղեցւոյ չի գործադրէ, Խոտութեամբ և դատաստանաւ հաշիւ պահանջէք:

Այս ինդիրը կտակ մի է. ևս կը թովում իմ յաշորդին և միայն կ'աղաչեմ զնեզ. որ քան զամէն ինդիր՝ առաւել ուշադրութեան առնուք: Մի՛ վարանիր, դարձանն դիւրին և Քու ճեռքդ է. վասն զի Եկեղեցւոյ մեծ մատակարար Դուն հա, նորա Տաճարին բանալին և դանձր Քու ծացդ և Քու հակողութեան տակն է: Մեք այժմ այդ տաճարին վարձաւոր և



ստրուկ մշակներն ենք, թէ իմաստուն ես, Եկեղեցւոյ փառք կը սիրես և կը խորհիս ազնուացուցանել Քրիստոսի Եկեղեցւոյ պաշտօնեաները, այդ փառք և շահ դարձեալ Քեզ կը վերարերին:

Անաւասիկ իմ իրաւացի պատճառներ, Երեսիոնս'նը Հայոց, զոր կ'աղաչեմ բարձր ուշադրութեան առնուք և նորա խորը թափանցէք պիտի տեսնէք. թէ Մրիմնան՝ ոչ միայն անկեղծ գիտակցութեամբ այլ և փորձառական ծշմարտութեամբ դրած է, իրբեւ կատկ կ'աւանդեմ ձեզ, չոյտ և արագ փութացուցէք ՎերԱբէննՈիթիին, ՍՍՀՄԱՆՆՈՐՈՒթեԱՆ. Սահմանադրութեան իրաւաց և պարտուց հիմական օրինաց որչափ կարելի է անսլրէպ գործադրութիւն. Վարչական կազմութեան մէջ՝ աշխատութեանց բաժանումնի. Փորձադրի իշխանութեան անդամոց միութիւն և համաձայնութիւն. Գիացէ՛ք, այդ վարչական մեքենայն առանց այս համեմատութեան չ շարժիր: Այսչափ և այսքան բաւ է.

Ներողութիւն կը խնդրեմ. այն ամէն թերութեանց համար, զոր իրբեւ սիամական մարդ գործած եմ. Ներողութիւն կը խնդրեմ համայն Երեսիոնսական դասէն. Ներողութիւն կը խնդրեմ իմ վաստակակից Կրօնական Ժողովոյ Ս. Հայոց զատէն Ներողութիւն կը խնդրեմ Քաղաքական Ժողովոյ Մեծագալի անդամներէն. ևս զեեզ չամրասահեցի. այլ զրութիւնն ամբաստանեցի, որոյ աւզութիւնն և փափոխութիւնն Օրէնտդիր Ժողովոյն կը պատկանի:

Այլ եւս կը մնայ ինձ օրնել համայն Հայոց Ազգը և րաժեամ մատուցանելով առ Երեսիոնսականութիւնդ Հայոց Լահանայ Գողթնացւոյն պէս պաշատիլ.

«Արձակեցէ՛ք, որ տեսանեմ զորչափութիւն աւերածոց Երկրին իմոյ Հայրենիաց»:

Թո՞յլ տուէք այս Ամոռէն ելնեմ և հոն նսամիմ. Երես այսու խաղաղութեան օրինակ մի ընծայեմ իմ աջորդիս: Թո՞յլ տուէք, եթէ իրեւ Պատրիարք՝ չի կացայ իրբեւ Արիմնան Վարդապետ գործել, թերեւս որեւ Արիմնան կարենամ իրեւ Պատրիարք գործել:

Երթա՛ս բարեաւ, Արծո՛ւի, ասացէք, Գնա՛ գտիր արագ քու սիրած խուցն ու գրիչ և սակաւիկ մի անապուր: Հո՞ն մնացիր, զի նաւ խոռվեալ փութաց հաւանգիս:

92

92

◆ ԳԻՆ 1 ՂՐՅ.



